

Այս հասարակաց շենքս զարդարեց նաև գիտութեանց ու դպրութեանց մէջ երևելի եղողներուն կենդանագիր-ներովը։ Պլուտարքոսի պատմածիննայելով՝ Դ ուկուղղոս ալ մեծահարուստ գրատուն մը կանգնեց բազմաթիւ հատորներով և գեղեցիկ զարդերով։ Կարոց գեղեցիկ հաւաքումմըն ալ Ա արրօն ուներ, որ Հռովմայեցւոց մէջ ամենէն իմաստունն էր։ Խիկերոնի գրատունն ալ, որ ետքէն իր բարեկամ Մտտիկոսի գըրքերովն ձոխացաւ, նոյն ատենի երևելի գրատուններէն մէկն էր, և Խիկերոն միշտ կ'ըսէ եղեր թէ Լիւսոսի բոլոր գանձերէն ալ վեր կը դնեմ այս գրատունս։ Ոչ ինչ նուազ մեծագործ էր Հուլիոս Լիւսարին գրատունն ալ, որ երևելոյն Ա արրօնի յանձնուած էր։ () գոստոս Հռովմայ 721 թուականին Վկտաւիոյ գաւիթը հասարակաց գրատուն մը կանգնեց, ուսկից և ռէտառէան ալ կ'ըսուէր. և անկէ հինգ տարի ետև ալ Պալատինեան լերան վրայ ուրիշ գրատուն մըն ալ կանգնեց, որուն վրայ նոյն ատենի բանաստեղծները շատ կը խօսին, վասն զի հն կ'երթան եղեր իրենց ոտանաւորները արտասանելու։ Տիբերիոս Պալատինեան լերան վրայ առանձինն գրատուն մը կանգնեց, որ ինչուան Ա ոպիսկոսի ատեն կար։ Երբոնի ժամանակ Լայափրոդիտոս քերականը Հռովմ գրատուն մը ունէր, որուն մէջ 3000 հատոր գիրք կայ եղեր. ոչինչ նուազ երևելի էին նաև Վիդիոս Վտալիկոսին և կրտսերոյն Պինիոսի գրատունները։ Ա եսպասիանոս ալ Լիւսարուու () գոստոսի նմանողութեամբ մեծ գրատուն մը կանգնեց խաղաղութեան տաճարին քով։ Բայց կայլութեան ատենի ամենէն մեծ գրատունն է Տրայիանոսին կանգնածը, որ ուղեան կ'ըսուէր, կայսեր լլազիոս անունէն։ Ը առ մատենագիրներ կ'ըսեն թէ Տրայիանոս բոլոր Հռովմայեցւոց տիրած քաղաքներուն մէջ գտած գըբերը Հռովմ բերել և իր շինած գրատունը դնել տուաւ. այս բանս գուցէ կրտսերն Պինիոսի խորհրդովն ըրած ըլլայ, որ իրեն մտե-

րիմն ու ներբողին էր։ Խափայէլ Ա ու լադերանոս կ'ըսէ թէ Տրայիանոս թուր ծերակուտին գործքերն ու իշխանաց քաջութիւններն կտաւի վրայ գրել տուած էր, և ետքէն ալ փղոսկրով պատել տուաւ։ Խսիդորոս և Պոյետիոս մեծ զարմացմամբ կը խոսին Վամիննիկոսի Վիրէնոսի գրատանը վրայ, որ Կորդիանոս կայսեր դաստիարակն էր։ Վոր մէջ 62,000 հատոր ընտիր գըբեր կային, յատակը բոլոր ոսկեզօծ մարմարիոն պատած էր, պատերն ալ փղոսկրով զարդարած էր, և մէջի դարմաններն ու գրակալները բոլորն ալ մայր փայտէ ու ոսկնիաղէ էին։

(ՄՆԱՑԱՆ ՈՒՐՏԸ ԱՆԳԱՄ)

ՏԵՍԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐՈՂՅՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ԳԼՈՒԽ Զ.

Վարդուս հազմուածէին վրայ ուսրիւը առնելու եղած գոտիստունները։

ՎՈՐ ծնած տղան սովորաբար 19^ւ ինչուան 21 թաշափ երկայնութիւն կ'ունենայ և ութէն ինչուան ինը լիպրէ կը կըսէ։ Վիշ ատենի մէջ մարմինը կ'ածի, թանձրութիւնն ու ծանրութիւնը կ'աւելնայ և աս աճումը գրեթէ ինչուան քսանըմէկ տարեկան ատենը կը քշէ։ Վրիկ մարդուն հասակը գրեթէ հինգ ու կէս ոտք հասնելէն ետև կը դաղրի, կնիկ մարդկանը ինչուան հինգ ոտք, շատ անգամ հնգէն վար կը մնայ քան թէ վեր։ Վի տարիքին մէջ մարդուս կերպարանքը ինչպէս որ պէտք է կը ձևանայ, մարմինն ու անգամները աւելի կ'ընդարձակին, և ուժը իր վերջի ատիճանին կը համնի։ ու երբոր քսանըհինգ կամ երեսուն տարեկան կ'ըլլայ, ան կազմուածքը կ'առնէ որ ինչուան ծերութիւն պիտի պահէ։ Ճերութեան համնիլը շուտ կ'իմա-

ցուի . վասն զի մարդուս ածումը դադրելուն պէս նուազումը կը սկսի : Այծի բերան խորշումնւթիւնները անզգալի կ'ըլլան . բայց օրէ օր երեսին վրայի գծերը կը խոշորնան , մազերը կը թափին ու կը ձերմըկին , ձակատը կը լայննայ , ու երեսը կը նեղնայ , աչուրները ակնակապիճներուն մէջ կը մանան ու աշխուժութիւննին կը կորսընցընեն , երեսը կը կախուի , թուշերը կը փոսնան , կզակն ու քիթը դուրս կ'իյնան , կ'երկըննան : Ո՞արմինը կը ծռի , հասակը կը կարձընայ ու ծնկուրները կը կթուին : Այ փոփոխութիւնները անանկ կամաց կամաց կ'ըլլան ու անանկ անզգալի կերպով , որ եթէ ծերութեան հիւանդութիւններն ալ ըլլային , մարդս կրնար ինքվինքը միշտ երիտասարդ կարծել : Ի՞արերար խաբէութիւն , որ չթողուր մարդուս որ աեմնէ թէ մահուան դուռը կը հանի , և թէ շուտով պէտք է որ իր ամենէն աւելի սիրած բաններն ալ թողու երթայ :

“ Այ ծնած տղու ուղեղը թանձր արգանակի մը պէս կակուղ է , գոյնը կարմըրի կը զարնէ , և մէկալ գործարաններուն նայելով խիստ խոշորէ : Այ է պատճառը որ տղան ծնանելուն պէս մէկէն բան չզգար , հասկա վրան քանի մը օր անցնելէն ետքը հազիւ կը սկսի աչքը բան տեսնել ու ականջը ձայն լսել : Դաշակելիքն ու հոտոտելիքը խիստ անկատար են , և որովհետեւ զղերը վերջի աստիճանի կակուղ ու փափուկ են , թէ որ ուղեղը արտաքին մարմնոց ամէն տպաւորութիւններն ալ զգալու ըլլար , անդադար պիտի տանջուէր տղուն մարմինը :

Պատանեկութեան ատեն մարդուս ուղեղը իր ետքէն ունենալու մեծութիւնը կ'առնէ , բայց անոր կազմուածքը կրնայ գեռ փոխուիլ , իսկ երբոր մարդս կատարեալ մարդկութեան հասակին մէջ մտնէ՝ ան ատեն ուղեղը պէտք եղած կատարելութիւնները կ'ունենայ : Ո՞ղնայարի ծուծն ալ նոյնպէս է :

Օ գայարանաց ու կամաւոր շարժմանց զղերն ալ հասուն հասակին մէջ

աւելի ամուր ու հաստատուն են քան թէ տղայութեան ատենը . իսկ ծերութեան ատեն զղերը չարցածի պէս կ'ըլլան : Ան հասակին մէջ ուղեղն ալ շատ կը պնդանայ , և անոր համար է որ թէ հասկըցութիւնը և թէ զգացմունքը կը պակսին :

Տեսանելիքն ու լսելիքը շուտով կը կատարելագործուին , բայց ծերութեան ատեն աս երկու գործարաններն ալ կը տկարանսան :

Հոտոտելիքը ձաշակելիքէն ալ կամաց կը բացուի , բայց երկուքն ալ իրենց ուժը ինչուան ծերութիւն ալ կը պահէն , անշուշտ անոր համար որ մարսողական գործարաններուն հետ կապակցութիւն ունին :

Տղան առջի բերան լալու ձայներով միայն իր կարօտութիւններն ու զգացմունքները կը յայտնէ : Ո՞էկ տարեկան որ կ'ըլլայ , զգալի փոփոխութիւն կ'երենայ հանած ձայներուն վրայ . կը նայ ան ատեն պարզ բառերը արտաքերել : Այ ժամանակէն ինչուան արթուն քը՝ արտապերութեանը վրայ զգալի փոփոխութիւն մը չերենար . իսկ ան ատենը կը փոխուի արտաքերութիւնը , մանաւանդ էրիկ մարդկանց . վասն զի մասնաւոր ծանրութիւն մը կ'առնէ ու շատ անգամ ալ զգալի կերպով կը հաստընայ ձայնը , և ասոր պատճառը կոկորդին ամէն մասանցը շուտ մը աճիլն է : Տարիքը առնելին ետև մարդուս ձայնը աւելի զօրաւոր ու հաստ կ'ըլլայ . բայց քանի որ ծերութիւնը մօտենայ , ձայնին սաստիկութիւնն ալ կը պակսի , ու կըսկի դողդըզալ ու ականջ խայթել :

Տարիքը առնելով մարդուս շօշափելաց փափկութիւնը կը պակսի . վասն զի մորթը կը ցամքի ու կը խորշոմի , և արտանըութիւնը գրեթէ կը դադրի : Այրական հասակէն ետքը շօշափելեաց ուժը շատ կը տկարանայ :

Պղտիկ տղուն կարօտութիւնները միայն ասոնք են . ուտել , քնանալ ու ամէն տեսակ նեղութենէ ազատ մնալ : Վիշտաենէն իրեն կեանք տուող մայրը կը ձանչնայ ու անոր երեսն 'ի վեր կը

սկսի ժապտիլ : Հօրը անունը կը պապացէ , կը սկսի իր չորս կողմը եղած այլ և այլ բաները ձանջնալ , մանաւանդ անոնք որ իրենց փայլուն գունովն ու հանած ձայնովը զինքը աւելի կը զուարձացընեն : Եշրոյր ջղերը այնչափ զօրանան որ կարենայ ինքզինքը ոտքի վրայ բռնել , ալ անդադար քալել կ'ուզէ , զգացողութիւնը շատ սուր է , վրան եղած տպաւորութիւնները դիւրաւ կ'անցնին , և մոտածմունքները անհաստատ են , կուզան ու կ'երթան : Փոփոխամիտ է , կամապաշտ , դիւրահաւան , անկեղծ , վախկոտ և հետաքրքիր : Պիտք չէ ամեննեին այսպիսի հասակին մէջ տղուն ուղեղը շատ աշխատցընել , վասն զի ան ատեն մէկալգործարանները լաւ չեն մեծնար :

Ինչուան արթունքը գրեթէ աս է տըղուն կեանքը . յօժարութիւնները , ախորժակները նայն են . միայն թէ կըրնայ անթիւ օգտակար տեղեկութիւններ սորվիլ : Բայց պատաննեկութիւնը նոր կեանք մը կը սկսի : Ի՞ս տարիքին մէջ կիրքերը ոտք կ'ելլեն , ու պէտք կ'ըլլայ որ անոնց հետ պատանին պատերազմիլ սկսի : Ի՞ն ատենը տղայութեան խաղերը իրենց համը կը կորսընցընեն . որարգութիւն , ձի հեծնալ և ուրիշ կտրնութիւններ կ'ուզէ : Ի՞սիկայ ան տարիքն է որուն մէջ մարդ եւանդուն կ'ըլլայ , անխոհիմ , դիւրախաք , փոփոխամիտ , իր վրայ վստահ , քաջասիրտ , ձեռներէց և յանդուգն . մտացածին երեւակայութիւններու ատենն ալ աս է :

Երիտասարդութեն ժամանակը մնալու բարեսիրտ , աշխոյժ , կրակոտ ու վեհանձն կ'ըլլայ . միտքը արագ , զգացմունքը ձիշդ , մոտադրութիւնը զօրաւոր և դատմունքը ուղիղ : Օգայարանքը իրենց վերջի կատարելութեան հասած ըլլալով , երկար ատեն կրնան աշխատիլ առանց յոգնելու :

Այրական հասակին մէջ մարդուս հանձնարը կը բացուի ու մեծամեծ խորհուրդներ կը ծնանին մոքին մէջ . փառասիրութիւնը և միանդամայն մեծնալու և հաբստնալու փափաքը սրտին վը կ'ըլլայ . Ի՞ս հարկ կայ փնտուելու թէ աղեկութիւն մը այս ազգը ըլլամծ է թէ մէկալը , բաւական է թէ աղեկութիւն ըլլայ : Առաքինութիւնները հայրենիք չունին , կամ մանաւանդ ամենուն ալ հայրենիքը մի և նոյն է , այսինքն Աստուած է , որ զանոնք կ'ազդէ , և մարդիկ որ անոնցմէ օգուտ կը քաղեն :

զուս դատմունքը հասուն կ'ըլլայ , կամ քը հաստատուն , զգացմունքը անփոփոխ , և աս կատարելութիւնները թէ որ աղեկ կաւալվարուին , մեծամեծ տաղանդներու ու առաքինութիւններու գերազանց աղբիւր կ'ըլլան :

Բայց վրան շատ շանցնիր՝ ծերութեան ձմեռը կը համնի . ան ատեն ամէն զգացմունքները կը ակարանան , ազքը կը մթըննայ , ականջը կը ծանրանայ , շօշափելքը կը բթանայ , ճաշակելքն ու հոտոտելլիքը զրեթէ բոլորվին կը փանանան : Ի՞նդհամուր մարմնոյն զգացողութիւնը կ'երթայ , և ամենէն աւելի յիշողութիւնը կը տկարանայ , ու անկեց ետեւ երկարատեւ քունի պէս թմրութեան մը մէջ կը մնայ : Դյերը ամեննեին երեւակայական բաններ չունենար . գլխէն շատ ձախորդ բաններ անցնելով՝ մարդկային չարութեանը փորձ եղած է . ուստի մարդկանց վրայ ամեննեին վստահութիւն չունենար , Ի՞ս տուած միայն է իր յոյն ու ապաւենը . շատ անգամ բարկասիրտ ու դժուարահաճ կ'ըլլայ , տիսուր , կասկածոտ , ագահ , անդադար անցած ժամանակները կը գովիլ ու ներկան կը պարսաւէ : Ի՞ս ծերութեան հասակը իրաւցընէ գերեզման մըն է այն ամենայն գեղեցիկ կատարելութեանց որ Ի՞ստուած կուտայ մարդուս :

Իր հակառակորդներուն յարգը կոտրովն ու անոնց աղեկութիւնը վար զարնողն ինքն իր յարգը կը կոսրէ : Ազգաց իրարու գէմունեցած նախանձորդութիւնները , երբոր իրարու աղեկութիւնները ուրանալու և ատելու համար եղած ըլլան , անարդ ու ամօթալի են : Ընդհակառակն՝ աղնիւ և օգտակար են , երբոր օտարներուն մէջ եղած աղեկ բանները ձանջնալու , գովիլու և անոնց նմանելու վրայ կը կայանան : Այս նախանձորդութիւններն այն ատեն չեն ուրիշ ցի քանելու չար նախանձ մը , այլ բարի և գովիլ նախանձաւորութիւն մը կ'ըլլայ աղեկ բաններու մէջ իրար գերազանցելու : Ի՞նչ հարկ կայ փնտուելու թէ աղեկութիւն մը այս ազգը ըլլամծ է թէ մէկալը , բաւական է թէ աղեկութիւն ըլլայ : Առաքինութիւնները հայրենիք չունին , կամ մանաւանդ ամենուն ալ հայրենիքը մի և նոյն է , այսինքն Աստուած է , որ զանոնք կ'ազդէ , և մարդիկ որ անոնցմէ օգուտ կը քաղեն :